

ոչ միայն պատմական և անգական նիւթեր, այլեւ՝
բերդի, քաղաքի, Ղարա-Ջահնամ վճի նոյն իսկ
լուսանկարները:

Ժ. Շաւշէթ-իմերեւելի Սաթընէ քաղաքի եւ
բերդի վերջին իշխաններից Յովսափաթ Սաթնա-
բէգ-Բագրատունու կենացից եւ այն 93 Հայ,
Վրացի բերդատէր իշխանների, որ 1554 թ.
Սուլ. Սուլէյմանից Տրապիզոնեցան Սերաստիա,
Աշխարի Դաշտում բռնադատուեցան ուրանալ,
որով վերացուեցան ՏինտոՏմանները: Սաթնէլի
ամբոցի առաջ, մինչեւ այժմ կանգնած մենաւոր
խաւարձանի մասին, որի վրայ գրուած է միայն
«Յիշդէ», բառը, ստոյգ է, զո՞ւ է Արտանուշի
բերդատէր ՏերտուՏի դասեր եւ Յովսափաթի
Տարնացու «Երանի» գերեզմանը . . . :

Ժա. Մեր մատնանշած շրջանի ձեռագրերից
մարդկանց, կանանց, զինուորականների, թագա-
ւորների՝ առհասարակ ամեն դասակարգի պատ-
կեանքը, բերդերի եւ վայրերի լուսանկարներ,
նկարագրութիւններ եւ այլն:

Ազում եմ հաւատալ՝ որ իմ կոչն ապարդիւն
չը պիտի լինայ, դարող անՏատներ պիտի ձեռք
կարհառնն մի խաւար շրջան պատկերացնելու՝
տաժանելի, բայց ձայուն գործի: Զէր կարող
Վալտէր-Սկոթն իւր «Իւնօէ» Տրապարակ
Տանել առանց բանիմաց Տայրենակիցների աջակ-
ցութեան: Անգրիական ճէտովէն խաւերն Տայ-
թայթեցին ու առին նորան սկովտական բանա-
Տիւտութիւնից Տատուածներ, յիշատակարաններ
եւ այլն, այլապէս անկարող էր Տակայ Տանձարը
լուսագրել Աիշարտն ու Իւնօէ ապետը՝ Տան-
դերձ բնիկ սկովտացիների եւ նորՏանների
կենդանով. չը պիտի պատուէր այն անթափանց
վարագոյրը, որի ետեւ պահուած էր իրողութիւնը:

Ինդրում եմ որոմեն մի Տայի կամ Տայագէտ
սատարէ ըստ իւր ձեռնՏատութեան որակի, մա-
նանակ մեր վանքերն՝ ուր ամբարուած են ձեռա-
յրերի ստուար ծալքեր, ի նկարու ունենալով,
որ Տայրենի գրութեան լեզու լաբըջ մշակները,
ոչ նիւթականի եւ ոչ գովեստների ու գափնեայ
պատկերի Տեռանկարներից շացած, այլ շո-գո-
րեւ սիրուց թիւրգրուած, սկսած՝ Խորենացի,
Եփէի, Փաւստոսներից մինչեւ. ներկայի կրտսեր
գրողները միմիայն Տայրենիքին անվարձ ծառա-
յելու, ներքին զգացման բաւարարութիւն տալու
մտորմանըով ու սենչով են ի Տանդէս իջնում:

Մեր կոչին արձագանգ տուող գրագէտների
մասին՝ անպատճառ պիտի յիշուի գրքի աղբիւր-
ների շարքում, բացի այդ՝ ամեն մի աշխատակցող,
նայած ուղարկած նիւթի որակին, ստանալու է

«Երանեակի», Տատրներից մի մի օրինակ, կամ
աւելի, ՚իւթերն ու զարկել Տեռեւեալ Տացեղով:

Mr. Archag Matoyan
Karvan-Saray, (Gouv. Elisavétopole.)
V-Agdan
Russie Caucase

Ինդրում եմ բողը Տայ-թերթերին ու աճ-
սագրերին, ի սէր Տայրենի գրականութեան եւ
մի խաւար շրջանի լուսարանութեան «Շնդէ-
Արտի»-ն արտատպելով ծաւալել իմ կոչը:



Ա Յ Ե Ի Ա Յ Լ Ը

1. ԲԵՐԵՆՆԵՆԵՐՆ ԴԻՏՈՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Յայտնի է, որ գրաբարի ՏղովաՏները
բազմատեսակ են եւ շատ դժուար է որոշ կա-
նոններ աւանդել ուսանողներու՝ գտնալու հա-
մար թէ որ բառը որ Տղովան տակ կ'երթայ:
Այսպիսի գժուարութիւն կը ներկայացնեն նաեւ
ը՞ վերջով բառերը, որոնց ոմանց սեռականը ու
կըլլայ, միւսներունը՝ ՚ն: Արդ՝ ը՞ վերջավանկով
բառերու Տամար մեր անՏնական ճիտութիւնէն
Տեռեւեալ կանոնները Տաներ ենք:

1. Երբ ը՞ վերջավանկով բառը եռավանկ է,
եւ վերջին սուղ վանիւր = ձայնաւոր է կանխած՝
այդպիսիներուն սեռականը միշտ ու է. օր. գա-
գամն, արեգակն, ամառն, ստամո՞ն-ստաման
եւ այլն:

2. Ղոյն նախընթաց ձայնաւորով երկա-
վանկներուն սեռականը միշտ ՚ն է. օր. Տարն,
Տարսն, գառն, գառն, տանն եւ այլն. բացա-
ռութիւն կը կազմէ ակն բառը, որուն սեռականը
պօն է:

3. Երբ բառը եռավանկ է, եւ սուղ վանկը
է կամ է ձայնաւորն է կանխած, բառին սեռա-
կանը ու է. օր. բաղեղն, եղէգն-գանն եւ
այլն: Բայց նոյն ձայնաւորով երկավանկներունը՝
ն է. օր. եղն, ձեռն, բեռն-բեռնի եւ այլն: Բա-
ցառութիւն կը կազմեն Տեռեւեալ չորս երկա-
վանկ բառերը՝ երկն, սերմն, ջերմն, գեղմն —
գեղման:

4. Այն բառերը, որոնց նախընթաց ձայ-
նաւորը է, —, = կամ օ է, սեռականին մէջ միշտ
ու կ'ունենան. օր. սկիզբն, Տիմն, բուռն, ձուկն,
ոլոգն, ոլոռն, եօզն եւ այլն: Վերջին ձայնաւորով

բառերէն բացառութիւն կը կազմեն միայն երկու բառ՝ ոտն-տուն և թոռն-թոռն:

Նոր-նախիթնաւ 30 նոյեմբ. 1908:

ԱՄՐ. ՊԱՐՄԵՆԱՆ

2. ԻԶՄԻՂԵՆ ՊԵՏԻՒՄԲԵՆ ԿՈՂԵ

Պատուական Մերձդնէից որ ի Մայրաքաղաքս եւ ի սփիւսն Թուրքիոյ եւ Արտասահմանի, ողջոյն Տիրաւանդ եւ օրՏնութիւն երկնապարզ եւ:

Հայաստանի զանազան գաւառներու եւ կիլիկիոյ այլեւայլ կողմերու ժողովրդեան կարօտութիւնը իր ծայրագոյն աստիճանին հասած է, եւ համատարած սովը լեցնելով ընկճուած ու ջախջախուած ժողովրդեան թշուառութեան չափը՝ սկսած է նախճիրներ գործել, մանաւանդ ձմրան այս սասկաչունչ եղանակին՝ երբ հեռագիրն ու թղթաբերը ամէն օր ամէն կողմէ կը հասցնեն մեզ սովալուկ բազմութեան օգնութեան աղաղակները, ողբագին կոծերն, օրհասականի հոնդիւնին պէս աղետարշ եւ կը գուժեն կենաքերու կորուստը, որք յառաջ կու գան անսուաղութեան հետեւանօք: Ազգային Պարտաբարարներ նպաստից Բանձնաժողովոյ միջոցաւ թէպէտեւ ամէն միջոց ձեռք առած է գարման տանելու այս դանկ կացութեան եւ սպառնացող մեծ վտանգին, թէպէտեւ մեր ողորմածասեր ժողովուրդը անտարբեր չի հանդիսանար այս ծանր աղէտին ու կը կարկառէ իր օգնութեան ձեռքը, փութացնելով սիրայօժար իր նպաստի ու ողորմութեան լուման, սակայն բաւական չ'ըլլարան մեղմացնելու չարիքը արհաւիր, աղէտին, որ կը սպառնայ գոյութեան տարաբախտ կենաքերու ուր յոյժ ստուար են թուով: Իբրեւ Հայր Հասարակաց կը փութամ պարզել կացութիւնը մեր բարեպաշտ ժողովրդեան եւ այս կողմ կ'ուղղեն անոր ամէն դասակարգի անդամներուն անխափր, ինչորեղով՝ որ ամէն ոք՝ վաճառական թէ խնութեան, արհեստաւոր թէ մշակ, իր կարողութեանը չափով, ընծայէ մեզ իր ձեռնտուութիւնը՝ կարկառէ իր օգնութեան լուման, որ սահմանուած է կենաքեր խլելու թշուառութեան ու մահուան ձիւրաններէ, գիտագրաւ կենայտ մեծ աղէտին:

Յուսակց ենք որ մեր սիրելեալ ու պատուական ժողովուրդը՝ որ ի Տաճկաստան, ի Ռուսիա, ի Հնդկիս, ի Պարսկաստան, յԱմերիկա, Նեոբրիտանիայ եւ այլուր, կ'ուղղուի աղէտին մեծութիւնը, անոր անկարմանելի հետեւանքներն եւ մեր վրայ ծանրացող պարտականութիւնը, յօ-

ժարակամ սիրով պիտի պատասխանեն մեր կողմն եւ գործնականապէս ցոյց տայ այն գորովակց սերն ու համակրանքը, զորս կը տածէ մեծապէս առ իւր տառապեալ եղբայրներն եւ առ Ազգն համօրէն:

Գ'օրՏնէնք համայն նուիրատուներն եւ կը հայցենք որ նախանձամոզն տիեզերաց, Պարգեւելն բարեաց, ի Տաճոյ իւր ընդունի անոնց զուարթառատ տուրքը ու ողորմութիւնը եւ փութարինն զիրենք հաղթապատիկ բարեգը եւ մշտատեւ բարօրութեամբ:

ԱՂԹԱՄԵՐ ՊԵՏԻՒՄԲԵ Գ. ՊԱՄՈՅ
27. ՆՈՅ. 1908: ՄԱՏԹԵՂԱ ԱՄԵՆՆ.

3. ԹՈՐԳԱՌԵՆԵՆՆ ԵՈՐ ՊԵՏԻՒՄ

Պարսիս Académie de Médecineի տարական մրցանակաբաշխութեանց ցուցակին մէջ ուրախութեամբ կարգադրեց «Հանդէսի» աշխատակից Գր. Վահրամ Գ. Թորգոմեանի անունը, որուն ինք հարմար էս sporadiques de choléra à Constantinople հերու հրատարակուած նշանաւոր աշխատութիւնը, բժշկական ճեմարանի կողմանէ գնահատուելով՝ վերջնայ յանձնարարութեան վրայ՝ արժանացած է Գաղղայի ներքին գործոց նախարարին պատուոյ մեկ միտային:

Եւրոպայի ամենահռչակուոր գիտական մէկ Académieին կողմանէ Հայ բժշկի մ'ընծայուած այս հազուադէպ պատուոյն համար «Հանդէս Ամսօրեայի» խմբագրութիւնը ընդմագնէ կը շնորհաւորէ իր արհիւնաւոր աշխատակիցը եւ կը մաղթէ անոր քանազոյն յաջողութիւններն եւ փառաց ու պատուոյ աւելի Հոյակապ պատկեր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- ԳՐԱՅԻՆ — «Աղբիւր», ամսագիր 25ամեակը. 33:
- ՄԱՏԵՆԱԳՐԱՅԻՆ — Մխիթար Գօշի Գառնատանազնաբար եւ Հայոց հին քաղաքացիական իրավանքը. 38:
- Հայկերէն նոր բառեր Տիմոթէոս Կուրկ Կալուստուցեան մէջ. 44:
- ՊԵՏԱՊՈԼԻՍ — Բիզանդիոնի ու Պարսկաստան. 47:
- ՆԵՂՈՒԹԱՐԱՆԱԿԻՆ — Անայ գաւառաբարբառը. 54:
- ԹՂԹԱՆԳՈՒԹԻՒՆ — Կոչ գրագէտներին. 61:
- ԱՅԻՆԱՅԻՆ — 1. Քերականական գիտութիւն մը. 63: — 2. Իզմիրլեան պատգիւտքին կողմ. 64: — 3. Թորգոմեանի նոր պատուը. 64:

ՀՐԱՏԱՆՎՈՒՉ ԵՒ ՊԵՏԱՊՈԼԻՍԻ ՈՒՐԱԿՈՐ
Զ. ՌՈՓՅԵԼՎ. ՊԱՐՈՆՉ

ՎԵՆԵՆԱ. ՄԻԻՒՐԵՐԵՆՆ ԵՂՐԱՆ